




## ԴԵՂԱԲՈՅԱՆԻՐ

Երկար ու կարճ, մեծ ու փոքր, վառ կամ անշուք, մեզ շրջապատող զանազան բոյսեր կը տեսնենք բանջարանցներու, պուրակներու, զբուայգիներու, անտառներու եւ այգիներու մէջ, սակայն չենք անդրադարնար, որ անոնք խսկական բնական դեղատուն են:

Այն բոյսերը, որոնք օժտուած են բուժելու յատկութեամբ դեղաբոյսեր կը կոչուին: Անոնք կ'օգտագործուին բժշկութեան մէջ պատրաստելու համար տարբեր եփուկներ, քսուքներ, որոնք կը նպաստեն շատ մը հիւանդութիւններ բուժելու: Տարածուած դեղաբոյսերն են անանուխը, ալուն, եղեսպակը, վաղենակը, երիցուկը, կատուախտը, ուրց, ծոթրին, խնկունի, հազրեվարդ, սամիթ եւ շատ-շատ այլ բոյսեր:

Արաք բժիշկները ստիր որակած են իբրեւ «քունի իշխան»:

Արաքական բժշկութեան մէջ սոխը կը նկատուի բուժիչ, հականեխիչ եւ հանդարտեցուցիչ բանջարեղին, որ մարմինը զերծ կը պահէ քաղցկեղի որոշ տեսակներէ: Սոխը հարուստ է զլորով, ֆուֆորով, Ա. եւ Պ. Կենսանիթերով եւ իր մէջ շատ քիչ քանակութեամբ իւղ կը պարունակէ:



## ԱՄԵՆԱՓՐԿԻՉ

«Շարժեցաւ զազանը, արիւնաբրու կադ Լենկթիմուրը թաթար, աստղերու թիւին համրանք կար, անոր զօրքերուն համրանք չկար: Շարժեցաւ զազանը փիղերով, կառքերով, ձիերով ու մեծ աղետ բերաւ հայոց աշխարհին»:

Լենկթիմուր էկած հասած էր Հայաստան: Սակայն, ան հիւանդացաւ եւ անկողին ինկաւ: Պալատական թիշկը չկը կրնար բուժել չար բննակալը:

Լենկթիմուրի մարդիկը սար ու ձոր ինկաւ, Վերջապէս հասան մենաւոր վանք մը, ուր կը ճգնէր ծերունի մատենագիր ու բժիշկ Առաքել Սոլկացին: Զայն տարին իհիւսնդ աշխարհակալին քով:

-Բժշկէ Սասունոյ ծառան, ծերունի կը, - աղաչեց թաթար բոնակալը, - եւ ինչ որ ուզես կու ուսա քեզի ընծայ, ոսկի, արծաթ, հարստութիւն, իշխանութիւն...

-Ես քեզ կը բուժեմ, ըսաւ ծերունին, այս պայմանով միայն, որ վերադարձնես հայոց զերիները եւ այնքան զերիներ ազատ արձակես, որքան կարելի է տեղաւորել վանքին մէջ, իսկ անկէ ետք ճգնէս հեռանաս հայոց աշխարհին:

Որքան չնչին բան էր ծերունի ճգնաւորին ուզածը: Ինչո ւ իշխանութիւն եւ փառք չկը պահանջէր:

Է հ, թող անոր ուզածը ըլլայ, միայն թէ ինք առողջանայ:

Ծերունիին պայմանը կատարեցին: Բայց ահա, վանքի դռնին ներս կը մտնէին անթիւ անհամար զերիներ եւ վանքը չկը լեցուեր: Ի նչ էր զաղտնիքը:

Լենկթիմուր հրամայեց իր էմիրներէն մէկուն, որ իմանայ թէ ինչպէս հազար հազար մարդ կը տեղաւորուէր, այդ փոքրիկ վանքին մէջ:

Գաղտնիքը այն էր, որ ծերունին, երբ ձեռքը կը դնէր զերիներուն վրայ, թեւէր կ'առնէին ու վանքի լրսամուտէն կը թռչէին դուրս, եւ իջնելով իրենց հայրենի օձախները, նորէն մարդ կը դառնային ու կեանքով կը լեցնէին ամայացած զիտերը:

Նոյն երեկոյեան, Լենկթիմուր ծերունիին ստացաւ սրուակ մը բուժող օշարակ, խմեց զայն ու առողջացաւ: Առաօտեան, ան իր փիղերով եւ ուղտերով անդարձ հեռացաւ հայոց աշխարհին:

Գերութենէն փրկուած ժողովուրդը, այդ օրէն Սոլաց վանքը կոչեց Ամենափրկիչ:

# ԱՆՀԱՌԱՏԱԼԻ, ԲԱՅՑ ԻՐԱՌԻ

\*Աշխարհի ֆութպոլի ախտյեանութեան բաժակը կ'արժէ մօտաւորապէս 290 հազար տողար;

\*Չղջիկներու 1100 տեսակներէն միայն երկուքը կրնան գետնին վրայ քալել:

\*Գոյութիւն ունի մեքենայ մը, որ քրտինքը կը վերածէ ըմպելի ջուրի:

\*Խաղաղական ովկիանոսին խորերը գոյութիւն ունի Խտալիոյ մեծութեամբ մարած հրարուխ մը:

\*Կ'ենթադրուի, թէ Ափրիկէի գետնին խորերը 100 անգամ աւելի ջուր կը գտնուի, քան անոր մակերեսին վրայ:

\*Հոս Անձելրսի մէջ 1920- ական թուականներէն ի վեր գոյութիւն ունի բանտի մթնոլորտ ներկայացնող «Ճէյլ քաֆէ» անունով սրճարան մը: Հոն բանտարկեալներու պէս հազորած մատուցողներ ճաշը կը բաժնեն բանտի սենեակներու մէջ նստած յաճախորդներուն:

\*Երեւակ մոլորակի լուսիններէն մէկուն վրայ «գետեր» գոյութիւն ունին:

\*420 միլիոն տարիներ առաջ սունկերուն բարձրութիւնը կը հասնէր ընձուդտի մը բարձրութեան:

\*Մարդիկ ընդիհանրապէս նուազ կը քնանան, երբ լիալուսին կ'ըլլայ:

\*Կարգ մը մողէզներ ունին կանաչ ոսկորներ:


\*Ամէն տարի Անգլիոյ մէջ տեղի կ'ունենայ խիստնջի մրցում:

\*Գիտէի թ, թէ կարգ մը թռչուններ ձմեռնաքունի կը մտնեն:


\*Շուկայ իջնելէ առաջ Այ Ֆոն բշխային հեռածայնը ճանչցուած էր «Փըրփըլ» անունով:



-2-



Կրնա՞ ս գտնել առաջին  
կերպարին և միևնուկ  
իրաքանչիւր կերպարի  
միջեւ գոյութիւն ունեցող  
երկու տարբեր մանրամասնութիւնները:



Կրնա՞ ս հասնիլ սրտիկին:

Կրնա՞ ս ամրողացնել թիւերու  
բուրգը գիտնալով, թէ իրաքանչիւր  
շրջանակի մէջի թիւր հաւասար է  
անոր տակը գտնուող երկու  
թիւերուն գումարումին:

# ԲԱԾԻ ԱՂԱՄԻՆ



Քալեցին մօրաքոյքին տունը բաւական հեռու էր: Ալինը շաբաթներէ ի վեր տունէն չէր ելած: Բոլորին պէս, թաղային կոխներու պատճառով, ինք ալ բանտարկուած էր տունը: Ու իիմա, վարժութիւնը կորսնցուցածի պէս, մօրը ձեռքէն բռնած, ձրշդ անոր քովկն, քայլերուն հետ համաշափ ու երկշոտ կը քալէր:

-Մամա, նայէ, - բացազնչեց ան յանկարծ, - նայէ, մարդիկ հաւաքուեր են ու բան մը կը դիտեն:

-Չըլլայ ոք կոխի է: Ինչո՞ւ ի փողոց ելանք, ինչո՞ւ թեզ մտիկ ըրի....

-Մամա, ես կը վախնամ, ներողութիւն,- խեղճացաւ Ալինը ու չփացաւ ինչպէս բռնել մօրը փէշը, ու սեղմեց անոր ձեռքը:

-Տեղ մը գտնենք, պահուրտինք:

-Մի վախնար, մի վախնար,- ըսաւ պատշզամէ մը դիտող կին մը, - աղաւնի մըն է. Վիրաւորուեր է ու տեղին չի կրնար շարժիլ: Մարդիկ կեցեր են ու կը դիտեն: Դուք ալ դիտեցէք ամէնուն պէս:

Ալինը դեռ նոր դպրոց կ'երթար ու շատ քիչ արաբերէն գիտէր. Բայց կնոջ բարի ու ժպտուն արտայայտութիւնն հասկցաւ թէ վախնալիք բան չկար: Այնուհետեւ, հանդարտելով ու աչքերը սրբելով հարցուց.

-Ի նչ կայ եղեր, մամա;

-Եկուր, նայինք:

Մօտեցան խոնուած ժողովուրդին:

Ճերմակ, ձիւնի պէս ճերմակ աղաւնի մըն էր. Լայն բացած թէւերը, գլուխը կողքին դրած, կը հետար: Վիրաւորուած էր. ոտքին մէկը արհինաթարախ: Ուրիշ աղաւնի մը, նոյնպէս ճերմակ, կը դառնար անոր շուրջը, կը մօտենար, կը քսուէր թէւերուն, վիրաւոր ոտքին, քիչ մը կը նստէր, յետոյ, անընդհատ կը դառնար կարեկցանքով:

-Ի նչ կ'ընէ մամա, - հարցուց Ալինը:

-Ընկերը ըլլալու է, կ'ուզէ օզնել կամ կ'ուզէ հետը տանիլ ու չի կրնար:

-Մեղք է, մեղք է, - ըսաւ Ալինը:

-Երթա նք, - ըսաւ մաման:

-Ո չ, մամա, դիտենք:

Երիտասարդ մը, ճեռքը բամպակ ու վիրակայ, մօտեցաւ աղաւնիին: Սրբեց արհինը, վիրակապով փաթթեց աղաւնիին ոտքը, յետոյ զրկեց ու տարաւ. միւս աղաւնին հետեւեցաւ իր ընկերոջ, մերթ թռչելով, մերթ քալելով: Ապա երիտասարդը աղաւնին քնքուշութեամբ դրաւ փլատակ տան մը պարտէզին մէկ անկինը, միւս աղաւնին ալ քովլ նստաւ:

Մարդիկ նայեցան- նայեցան ու հիացած ըսին.

-Զարմանալի, հիանալի այս որքան գուրզուրանք կենդանիներու մէջ:

Յետոյ անոնք գլուխնին օրօրելով, քաղցրութեամբ վարակուած, սկսան մէկ-մէկ հեռանալ:

-Մամա, ի ՞նչ աղուոր են աղաւնիները, շատ սիրեցի, - ըսաւ Ալինը:

-Ո ք մէկը, - հարցուց մաման:

-Ան որ վիրաւորին քով նստաւ:

Յետոյ, թէւ մտածուոր, բայց գոհունակ ու ժպտուն, մէկ ձեռքով սեղմեց պուպրիկը կուրծքին, միւս ձեռքը մօրք տալով, քալեցին:

-Շուտ երթանք, մամա, մօրքուրին ու ամէնուն պիտի պատմեմ, պիտի պատմեմ բարի աղաւնիներուն մասին:

# ՓՈՐՁԵՆՔ ՃԻՇԴ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

1-Երբ մենք կը վազենք մեր ուղեղը կ'արտադրէ յատուկ քիմիական սիւթէր, որդնք մեզի ուրախութիւն զգալ կու տան:  
Ճի շդ, թէ սխալ:

2-Աստղանաւորդ մը լուսինին վրայ կոլֆ խաղցած է:  
Ճի շդ, թէ սխալ:

3-Այն անձերը, որոնք բաւարար չեն քնանար, ընդհանրապէս աւելի նուազ կը կշռեն քան այն անձերը, որոնք բաւարար կերպով կը քնանան: Ճի շղ, թէ սխալ:

4-Շեմփանգէները կրնան գնդակ մը աւելի արագ նետել, քան՝ պէյսպոլի գնդակ նետքո մարզիկ մը:  
Ճի շդ, թէ սխալ:

5-Աշխարհի շուրջ մարդիկ իրենց օրուան 20 առ հարիւրը կ'անցընեն նստելով:  
Ճի շդ, թէ՞ սխալ:

6-Երբ մենք կանոնաւոր կերպով մարզանք կ'ընենք մեր մարմինին մէջի  
աւելցրդ իւղը մկանի կը վերածուի:  
Ճի շդ, թէ սխալ:

7-Հում քանջարեղինները միշտ աւելի առողջարար են քան՝ եփուած քանջարեղինները:  
Ճի շդ, թէ սխալ:



:Արդար

ηψηψηψη ψερ կ մարզմտի մս Կողացո Հվմա  
ղղմնոմնոպ մի վեր Ամպողկեղմոծնոմ զուափի  
ղմոկո Լողջո ղոտմի Փովոռողջի կո վելո  
ոկհոմդովկող Ամպողկեղմոծնոմ րաշ : Լուվո-Հ

**Աղմակ կուտանք մատուցութեան համար գույնի պատճեան կամաց աղմակ կուտանք մատուցութեան համար գույնի պատճեան**

Ապահովագրություն

ኩመድ ነፃጥሃኝ ተመለዙ ሂሳብ በትግራይ ስካመነኝ ይኖረም  
ኩመድ ነፃጥሃኝ ተመለዙ ሂሳብ በትግራይ ስካመነኝ ይኖረም

։ Հաղպատակ է չունեմոց

Վկատ Մավմագ սո ղառղվճ ՚ղջ զտեռոյժ  
ոտիուն յուհ յուր ց Ամպդմշշի ձհսւս ՚Ամպդվի  
ցիո ՚Ար զողելամվուոքաս տու տու ։ Լուղ-է

։ղվարտի մկ դսպ ղվարտի  
մմղիունի նմո :ղվ-ՀՀ61 լումի ղվղուա ուհմու  
կունցի ահմզ վֆլսի տմմիգշ ղվլո :հշվչ-Հ

:Աւտ ԴՊ ԱՐԴՅՈՒՆՎՈՐԱՎԱԾՈՂԻ/ԱՆՊԱՌ  
ԻՊՈԴ ՀԱՅՈՒԹՎԵԼԻ ԱՀ ԺՈՂՈՎ :ՀԱՅՈՒԹՎՈՒՄ  
ՀԱՅԱՀԱԿԻ ԱՀ ԱՆՎԵՐԻՎՈՒՄ ԱԲՈՎԻՎՈՒՄ :ԱՆՎԵՐ-Ի

## ՀՊՀԱՐՎՈՒԹՅԵ